

մենք մեր շուրջը յար դառնալէ . նետուինք աշխարհի մէջ . նետուինք մեր պատմութեան մէջ . «Հարժումի և տարածութեան» մէջ ու Աստուծոյ մէջ , ինչպէս ըրու ինքը՝ Տէքարդ : Ինչպէս ըրած են մեր նախահայրերը :

Ի՞նչպէս պիտի կարենանք խորհիլ և ըլլալ ռուրիչօք երբ միշտ մեր զոյութեամբ է որ կը զբաղինք : Կը մեռինք մենք՝ երբ մեր մասին խորհինք :

«Ազգապահանում օք բնագանցական իմաստով և ստեղծագործման բարոյագիտականի լոյսով ազգի մը մահն է :

Մեր ազգային և եկեղեցական կեանքի պատմութեան մէջ , բոլոր հայ ստեղծագործական արժեքները յառաջ եկած են Ստեղծագործման Բարոյագիտականին իրագործումովք և ոչ թէ ազգապահանումովք :

Մեզի Աստուծած տուած է ի զօրութեան Տաղանդ . մենք զայն վարշամակի մէջ պահելու չենք :

Մեր ազգը պէտք է որ ստեղծէ . այդ իր պարտքն է . իր՝ երջանկութիւնը բռնազրաւելու ճակատագիրն է :

Մեր ազգը , ինչպէս միւս բոլոր ազգերը , հեղինակ չէ . հեղինակը Աստուծն է . պէտք չէ ամբարտաւանիլ . պարտ ունինք Աստուծոյ . զայն պէտք է վճարենք :

Պէտք չէ խուլ ձեանանք . մեղքին հրապոյրներէն հրացած , Աւետարանի այն

խօսքին թէ որ զամանէ զանձն իւր՝ կորուցէ զնա . և որ կորոյ զանձն իւր վասն իմ՝ զոցէ զնա» :

Է՞նչպէս կրնանք մեր ազգային և եկեղեցական ստեղծագործ զոյութիւնը զբանել երբ մազ չենք տար որ ան «Կորուսառի մատնուի Յիսուսին համար :

Եթէ ազգային զարերով զրկած ենք մեր խաչօք այդ կը նշանակէ որ մեր ազգային հաւաքականութիւնը մեռուցման Գողգօթային բարձրացուցած ենք . իսկ եթէ զայն Յիսուսին համար Գողգօթահանուծ ենք , գտած ենք . ու մեր ազգային հաւաքականութեան զիւտը ստեղծումի իրագործման յարութիւնն է :

Մեր ազգային եսին մեռուցումովը մեր պատմութեան մէջ ու տիեզերքի ալ արդաւանգ սհող օին մէջ մեզ կը հացնէ իմացականութեան ու հոգեկանութեան երկինքները ու կը զնէ Աստուծոյ Սրբին մէջ :

Թող հայ ժողովուրզը սի հազարդութեան լինի Աստուծոյ Յաւերժական Սիրոյ Հոգւոյն հատ :

Այս է իմ լուս հոգին խորհրդն բարձրացող սիդ ծոխ ընծան Ամանորի առիթով , իմ ստեղծագործ ժողովուրզին ու Սուրբ Եկեղեցին սեղաններուն վըրայ :

Աստուծած ապրի մեր մէջ ու մենք Աստուծոյ մէջ Ստեղծումի ճամբով :

ԽԱԱՀՈՒ ՎԱՐԴԱԿԱԳԵՏ

\* \*

Զմրան զիշերն է մեր դրան բարին  
Ճերմակ զլուխը դրած լուռ նիրնում,  
Կարծես սպիտակ մօրու ըը կրծքին  
Դրանը նստած իմ պապն է խորհում:

Այս զիշեր սիրտըս պոկեմ իմ կրծքից ,  
Ողջ զիշեր վառեմ աշխարհի վըրայ .  
Թող այս նոր տարու զիշերին անրիծ  
Սիրտս այրուելով ամենքին լոյս տայ :

Գիշերը տարի դառնայ զինեսոյզ ,  
Ամէն սեղանի սիրտըս լոյս դառնայ , —  
Օ՛ , խմէք , մարդիկ , երգէք մինչեւ լոյս ,  
Մինչեւ որ սիրտըս վառուի , մոխրանայ ...

ՅՈՒՆԻ ՇԵՐԱԶ